

ՃԱՌ ՏԻԱՐ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ

ԽՕՍՈՒԱԾ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԻՆԳ ՔԱՂԱՆԱՆԵՐՈՒ ՔՍԱՆՀԻՆԳ-ԱՄԵԱՅ ԳՈՐԾՈՒՆԵԿՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ, ՍԱՐՔՈՒԱԾ ՃԱՇԿԵ-ՐՈՅԹԻՆ, ՇԱԲԱԹ, 23 ՄԱՐՏ 1974, ՆԻԻ ԵՈՐՔԻ ԱՌԱՋՆՈՐ-ԴԱՐԱՆԻ ԳԱՎՈՒՔՑԵԱՆ ՄՐԱԶԻՆ ՄԵՋ:

ՄԵր այսօրուան հանդիսութիւնը ամերիկահայ եկեղեցւոյ և եկեղեցականութեան մէջ կարեւոր հանգրուան մը կը ինչ արգարեւ, քը-ռանհինգ տարիներ առաջ, Հինգ երթասարդ Հայորդիներ, ազգային դիտակ-ցութիւնը և նուիրուելու պատրաստակամութեամբ զինուած՝ եկած են Ամե-րիկա, ծառայելու համար մէր ժողովուրդին հոգեւոր կարիքներուն: Այս Աստ-ուածահաճոյ և ազգօգուտ դործին նախաձեռնութիւնը վերցուցած էր Գերա-շորհ Տիրան Արք. Ներսոյեան, որուն եւս յարգանքի բաժին մը ունինք մո-տուցանելիք այսօր:

Դիտակից ենք թէ կոչումի տէր եկեղեցականի մը Հոռմար ի՞նչ կը նր-շանակէ քսանհինգ տարիներու երկար ծառայութիւն մը ամերիկահայ կեան-քէն ներս:

Մեր ներկայ կեանքին մէջ աւելի արագ կը նահանջեն Հայկական առ-ւանդութիւնները, աւելի դիւրին կը մոռցուի Հայ լեզուն և աւելի յաճախ կ'անտեսուին մէր արժէքները:

Այս բոլոր ցաւալի երեւոյթները գառնութեամբ կը լցնեն Հոգին մէր եկեղեցականներուն և ընդհանրապէս մէր արացաւ ազգայիններուն, և յո-ւելալ պարտք մը կը բարդեն անոնց ուսերուն:

Կարծէք թէ այսօր զարձեալ կարիքը կը ստեղծուի վերստին սահմանե-լու կրումն ու առաքելութիւնը մէր եկեղեցականներուն: Արգարեւ, երբ մէր ժողովուրդը այնքան ողեւին կապուած է մէր եկեղեցին, երբ այնքան մէծ են իր ակնկալութիւնները անկէ, յաճախ կը զտնուինք յուսախարութիւններու տոջեւ, որոնք աւելի եւս կը շփոթեցնեն մեզ և կը ջլատեն մէր ազգապահովան-ման աշխատանքները:

Ամրող մէր պատմութեան ընթացքին մէր եկեղեցին, իր կրօնական հանգամանքէն զուրս, նաեւ փոխարինած է մէր պետականութիւնը՝ երբ կոր-ծանած է ան, ու զարձած է օճախը Հայ լեզուին, Հայ պատմութեան, Հայ զպրութեան և արժէքներուն: Հոն ուր բարձրացած է Հայ եկեղեցւոյ զմբէ-թը՝ անոր զանգակատան Հետ Հնչա՞ծ է նաեւ ՄԱրոպի բարբառը: Մեր եկեղե-ցականները Հանդիսացած են մէր իմաստուն առաջնորդները, մէր զաստիս-րակները և մէր զիրի ու զրականութեան ստեղծիչները:

Երբ այսպիսի մէծ ու կենսական եղած է զերը Հայ եկեղեցւոյ, այսօր դժուար թէ կարելի ըլլայ սահմանել զուտ ծխական դեր մը, երբ մէր ժողո-վուրդը վարժուած է աւանդարար աւելին ակնկալելու անկէ, քանի աւելի բարձր ու զսեմ աեզ մը յատկացուցած է անոր իր Հոգին մէջ:

Ճիշդ է թէ ներկայ ժամանակները պատշաճեցումներ պիտի պահան-ջեն մէկմէ եւ մէնք պիտի զիտնանք ըմբռնել ժամանակին պահանջները, եր-բրմն Համակերպելով անոնց: Սակայն չենք կրնար զոհը զառնալ այդ պայ-ժաններուն՝ կորսոնցնելով իմաստը մէր եկեղեցին և ինքնութիւնը՝ մէր Հա-մայնքին:

Հայաստանեայց Եկեղեցին ճիշդ է թէ տունն է Աստուծոյ, սակայն ան միեւնոյն ատեն ունի գերազանցապէս ազգային առաքելութիւն մը: Եթէ Հայ

Եկեղեցին ու Եկեղեցականները անջատենք այս աղղային հանգամանքէն, իսկապէս շատ բան չի մնար անոնց համար ընելիք հայկական կեանքին մէջ. իրեւ Աստուծոյ տուն եւ Աստուծոյ պաշտօննեայ՝ անոնք կրնան ծառայել որեւէ ազգի գաւակներուն. նոյնարկու, Հայուն համար ոչ մէկ իմաստալից պատճառ կը մնայ Հայ Եկեղեցոյ չուրջ համախմբուելու, երբ որեւէ քրիստոնեայ աղօթառեղի կրնայ գոհացնել իր կրօնական պահանջները:

Ըստուած է յաճախ եւ աւելորդ չէ կրկնել այստեղ անդամ մը եւս, որ եթէ Հայր միայն Աստուծոյ տունը պիտի վնտուէ իր աղօթքը մատուցանելու՝ պէտք չունի անպայման Հայուստաննեաց Եկեղեցի յունախերու. ան կրնայ մրտնել որեւէ Եկեղեցի —յունախ աւելի մօտիկ իրեն եւ աւելի շքեղ ու արդիական եւ կատարած նկատել իր խզմի պարագար:

Մակայն, ամէն Հայ կը փնտուէ Հայ Եկեղեցին՝ որովհետեւ կ'ակնկալէ Հոն դտնել իր աղղային պատմութեան կենդանի վկան. կ'ուզէ Հոն լսել մեր դարաւոր շարականներու հարազատ կարկաչը եւ հազորդուիլ մեր նախահայրերու հոգիին հետ: Եւ այս բոլորը՝ ուժ եւ հաւատաք կը ներշնչեն անոր՝ իր առօրեային մէջ իր ինքնութեան պայքարը շարունակելու:

Ուրեմն, զարմանալի չէ որ ամէն կիրակի եւ ամէն տօնական օր Հայ հաւատացեալը, Հայ ընտանիքը, Հայ մանուկները կը փութան իրենց նախահայրերուն Եկեղեցին, յաճախ հսկայ հեռաւորութիւններ կարելով, մէկ արուարձանէն միւսը երթալով, որպէսզի կարենան իրենց աղօթքը մատուցանել Ս Գրիգոր Լուսաւորչի տեսիլքով լուսաւորուած և մեր նահատակներու արինով նուբրականացած ՀԱՅ Եկեղեցիի սրբազն գմրէթին ներքեւ:

Եկեղեցոյ արարողութիւններուն չափ կարեւոր են նաեւ այն մթնուրորոր, այն ընկերային ու աղղային յարաբերութիւնները, որոնք կը ստեղծը ին Եկեղեցոյ չուրջ, Հանդիսումներով ու զանազան ձեռնարկներով:

Մեր Եկեղեցին իր խիստական առաքելութիւնը կրնայ իրագործել ոչ թէ ուրիշ Եկեղեցի մը վերածուելով կամ ուրիշ Եկեղեցիներու նմանելով՝ այլ միայն ինքովն ըլլալով:

Մենք այսպէս հանչցած ենք մեր Եկեղեցին եւ եթէ նուիրումիւն ծառայութեան բխում մը յառաջացած է մեր հոգիին մէջ՝ ատիկա եղած է որովհետեւ մենք տեսած ենք մեր Եկեղեցին իր առաջնորդութեան այս դերին մէջ:

Դարերով մենք Հայց Եկեղեցին տեսած էնք հայ զպրոցի, Հայ զրականութեան, պատմագրութեան եւ Հայ արժէքներու ամբողջութեան մէջ: Այսօր սակայն ցաւ է Հաստատել մեզի համար, որ մինչ Եկեղեցին կ'ուռանայ՝ չուրջի այդ գործունէութիւններն ու արժէքները կը նունմանան:

Ճիշգ է թէ չունիք ուսման ու ստեղծագործութեան նուիրուած վանքը այսօր՝ գուցէ իրապաշտութիւնէ շատ հեռու պիտի տանէր մեզ այդ ակրն կարութիւնը. սակայն, միւս կողմէ տակաւին մեզի չարուեցաւ համոյքը ողջունելու Հայ ամենօրեայ զպրոց մը մեր թեմի Եկեղեցիներէն մէկուն կողքին:

Անզամ մը որ աղղմը կամ զաղութ մը կը կորսնցնէ իր դիմագրական կորովք՝ ամէն անկում եւ ամէն գասալքութիւն կ'ունենայ իր արգարացումը. մեր ակնարկութիւնը Հայ լեզուի պահպանման նախանձամինդրութեան մասին է. արգարիւ, այն օրերուն երբ տակաւին տաք էնի հայկական զզացումները եւ զես Հայախօսութիւնը կը տիրէր շատ մը տուներէ ներս՝ ապազայի հաշույն պարտութիւն մը ուղեցին արձանագրել ոմանք՝ պնդելով թէ Հայ լեզուի պահպանութիւնը անհրաժեշտ չէր աղղապահպանման համար եւ թէ ողիի պահպանութիւնը կը բաւեր մեր աղղային դիմագիծը անազարտ պահելու: Մեզի Հայ մար Հայ լեզուն եւ Հայ ողին իրար ամբողջացնող երեւոյթներ են. կարելի չէ թժրոնել մէկը առանց միւսին:

Նույնական մէջ պահպան անհնարինակ է այս պահպան անհնարինակ է այս պահպան:

Այս թիւր մօռեցումք մեր հայկական իրականութեան՝ տւելի եւս առագացուց անկումք հայ լեզուին, այսօր բարդացնելով մեօրոպեան բարբար վերակենդանացնելու մեր ճիղերը:

Չենք ըստեր թէ հայ լեզուն ամբողջովին կենդանի պիտի բլլար այսօր հայ տուներէ եւ հայ եկեղեցիներէ ներս. սակայն, կրնանք վստահօրէն բայլ թէ մեր ժողովուրդին մօռ առնուազն վերաբերումի՛ տարրերութիւն մը պիտի նկատէինք՝ ինչ որ հիմնովին աւելի նպաստաւոր պիտի բլլար հայ լեզուն վերակենդանացնելու մեր ճիղերը:

Գիտենք թէ հայ լեզուն պահպանելու բազում դժուարութիւններ կային անցեալին եւ զուցէ աւելի դժուարութիւններ կան այսօր: Սակայն, դժուարութիւններու զոյութիւնը չի կրնար վհատեցնել մեզ. ընդհակառակն՝ դժուարութիւնները աւելի խթան մը կը զառնան մեր ուժերը աւելի եւս լարելու:

Անոնք որ մեր ժամանակները սահմանափակ ծիրի մը մէջ կը տեսնեն, անոնք միայն կրնան վհատիլ ու բարոյալքուիլ. սակայն մեր ժամանակը ամբողջ հայոց պատմութեան պատկերին դիմաց դիտելով, պիտի նկատենք թէ Հայ ժողովուրդին համար կենաքը մի՞շտ դժուարութիւն նշանակած է եւ վերապրելու ճիղը՝ դասուուրի՞ն միայն: Սակայն, ե՞րբ յուսալքուած է Հայ ժողովուրդը այդ դժուարութեանց դիմաց:

Եթէ զասալյառած ըլլային մեր նախահայրերը իրենց դէմ ցցուող խոչ չընդուներուն դիմաց, Հաւանարար անհատապէս տաելի տանելի կենաքը մը ունենային անոնք. սակայն կործանա՛ծ կ'ըլլար ազգը, կործանա՛ծ կ'ըլլար Հայ եկեղեցին եւ այսօր մենք Համախմբուած չինք բլլար այսուեղ յարդանք ժամանակներու հայ եկեղեցականին եւ միասնարար խորհելու հայ եկեղեցու պապային մասին:

Այսօր զազութահայութիւնը դժուար պայմաններու տակ կը զանուե՛ եր զոյութեան պայմարին մէջ, սակայն՝ ո՞չ անկարելի իութեան առջևն: Ու տառօրինակ կերպով՝ քանի կը բարեխաւուին մեր կեանքի նիւթական պայմանները՝ կարծէք աւելի կը դժուարանայ ոգեկան պայմարը: Գոյութիւն ունին նաև բազմաթիւ ուղղակիներ որոնք կ'ողեւորեն մեզ, մեր ազգապահովանման մը տահուզութեանց մէջ. այդ ազգակիներէն են վերապարթնուումի նախանշանները Ամերիկահայութեան մօռ: Միւս կողմէ, մեղի Համար անսահման միսիթարութիւն է տեսնել զաղութեներու փոխադարձ կտորի ամբազնուամը եւ յատկապէս յարաբերութեանց սերտացումք Մայր Հայրենիքի եւ չէն ու պայծառ Առոր իջմածնի հետ:

Անհրաժեշտ է որ Հայո՛ւ Հեռատեսութեամբ եւ զալիք դարերո՛ւն ուղղուած նայուածքով դիմանաք օգտուիլ այս երեւոյթներէն եւ անոնցմով յաղթահարենք մեր երթը խափանող արգելքները:

Վստահ ենք թէ այսօրուան մեր մեծարեալ եկեղեցականները այս մը տածուամները յաճախ ունեցած են իրենց քսանհինգամհայ ծառայութեան մէջ եւ անոնցմով գծած իրենց նուիրումի ուղին:

Մեր մատմանքն է որ այսօրուան մեծարեալ մեր Հովհեներուն յառաջիկայ տարիներու ծառայութիւնը եւս զառնայ լուսաւոր փարոս մը իրենց Հօտին Համար:

Մեր մատմանքն է շնորհակալութիւնները Առաջնորդ Արքազան Հօր, պատուական Յանձնախումբի ազգասէր անդամներուն, սեղանապետին, արուեստապէտներուն եւ ձեր բոլորին:

Կը յուսանք որ յաջողութեան եւ իրազործումներու այսպիսի զեղեցիկ Հանդրուաններ յաճախ կը ներկայանան մեզի ե մեր եկեղեցին շէն ու պայծառ կը մնայ Ա. իջմածնի հովանիին ներքեւ: